

ԱՐՈՒՆԵՍՏՆԵՐԵՆԸ

ԱՐՈՒՆԵՍՏԱԿԱՆ

ՄԱՐԿԵՏԻՆԻ

ՍՐԻՊ ԵՍԵՆՈՎՈՐԹԻՆԻՆԻ ՄԵՆ


(Հարսուխ-Կոնստանտնուպոլիս)

Կ Ա Ր Ո Ւ Մ Փ Ը .

Յրագ շինել մոնը կցելով :

Իձև հասարակ գործածութեան եւ թէ էկեղեցեաց համար մակ ճրագներն մամբ պատրուզի վրայ թափելով կը շինուին, ինչպէս բարիք: Բայց երբ էկեղեցւոյ համար պէտք եղած ճրագն 125 սանդղակներ երկայն ըլլայ, այն առին շատ գծաւորին եւ յիշեալ կերպով շինելով, անոր համար մամբ ձեռք պատրուզի վրայ կցելով կը շինուի, հետեւեալ կերպով:


Կ'առնուի կէս կանեփե կ ե կէս բամբակ, եթէ ճրագն շատ մեծ է՝ ամբողջ կանեփե պատրոյզ, եւ զեռանի մէկ մէքը բարձր պտտի վրայ օղակէ կ'առնուցուի, եւ վարի մասը ծանոցը սը կը կախուի որ ձիգ կենայ: Միւս կողմանէ զլանածե զոց ամանի մը մէջ ջուր կը տաքցուի՝ մինչեւ որ զաղը ըլլայ եւ նոյն միջանկի մէջ կը պահուի ջուրն: Այս զաղը ջրոյ մէջ կը նետուի մամբ կտորուանք եւ քիչ մը կազմընայուն պե՛ս ձեռքը կը միացուի եւ 1/3 քիւրկը զանգուաններ կը շինուին եւ կը բերուի մամբ ճնշողովն տակ կը ճնշուի: Այս ճնշարանն, ինչպէս կը ջուրընէ Պատ. 16, է Ա հաստատուն սեղան մը, որուն 5 սմ. թանձր դռքի (Acce) վրայտէ յղկեալ տախտակին



Պատ. 16.

վրայ Բ երկաթի մանր պահանջէն կ'անցնի 8 սմ. լայն եւ 7 սմ. թանձր նշարի (carpinus batulus) վրայէ Գ լծակն վարի երեւն լաւ յղկուած: Այս լծակին տակ կը դրուի մամբ պատրաստեալ զանգուան մը, եւ Գ զատասպանին բռնելով կը ճնշուի մինչեւ որ հաստարի, այնուհետեւ դարձեալ զաղը ջրոյ մէջ կը նետուի: միշտ միտ դնելով որ չհայտն, եւ առին կանխաշինե ետեւ կը հանուի լաթի մէջ կը շոքցուի ջրէն, եւ ձեռքը 16 — 22 սմ. կ'երկնցուի պատրուզի վրայ կը կցուի, միշտ ճրագին վարի կողմանէ սկսելով, եւ այսպէս շարունակելով ճրագը կը շինուի՝ ձեռքը հաստարութիւն եւ ձեռ տալով: Այնուհետեւ օղակէ կը հանուի զբերելու սեղանին վրայ կը դրուի եւ զբերելու փայտով կը հաստարացուի ու կը յղկուի, ինչպէս վերը բարիք:

Եկեղեցւոյ գործածութեան սահմանեալ ճրագներու վարի մասն ձագարանն փորուած կըլը



Պատ. 16.

լայ, որպէս զի արտանակի վրայ հաստատուն կենայ: Ասիկայ կ'ըլլայ նիւթ ըտուած գործիքով, զոր կը ներկայացընէ Պատկ. 16, այլեւայլ մեծութեամբ՝ նշարի շր փայտէ: Ասով կը ծակուի մամբ վարի մասը մինչ տակաւին տաք եւ կակուղ է:

Այսպէս մամբ կցելով շինուած ճրագներն գեղեցիկ, սպիտակ եւ փայլուն կ'ըլլան: Այս կերպով կը շինուին նաեւ Չասկի մաներն, որոնց վրայ նաեւ ինկախառն մակ բեւեռներ կը մտնուին, եւ զոյնադոյն զարդեր ու պատկերներ կը նկարուին:

Կ Ա Ր Ո Ւ Մ Փ Ը .

Գայարամով են եղի կազմողն պատրոյզ շինել :


Գայարամով (չեմ) շինելն յառաջագոյն շատ գծաւոր էր, քսիի որ պատրոյզն ձեռքը կը պատրաստուէր, եւ պատրուզին հաստար հաստութիւն տալու համար շատ կ'ախտատուէր, բայց հիմայ որ այս պատրոյզներն մեքենայով հաստարաշակի կը շինուին, գայարամով շինելն ալ գիւրջացած է:

Գայարամով պատրոյզն գործածանէ տանելէն ետեւ՝ գայարամով կը շինուի մասնաւոր կազմով:



Պատ. 17.

մանով մը, զոր կը ջուրընէ Պատկ. 17: Ասիկայ կազմուած է Ա եւ Բ սին զանններ, որոնք ամբողջութեամբ վրայ են եւ գարձներու մէկեղ մ'ունեն: Այս երկուքին մէջ տեղը, հաստար հետաւորութեամբ կը կենայ Գ հաստատուն սեղանն, որուն վրայ կայ պղնձի ներքուստ լաւ սնալեալ մակ է Է տաշտ մը, որուն մէջ կը ջուրընէ Պատկ. 18: Այս տաշտին մէջտեղը, կայ ճանկ մը՝ որուն մէջէն պատրոյզն անցնելով՝ տաշտին մէջ հայած մամբն մէջ կը թափուի: Անգուշին մէջ տաշտին տակ կայ անօթ մը Ե գրով նշանակուած՝ ի՞նչ տաշտէկ անօթով, որ այնչափ ըլլալու է որ մամբ միշտ հայած մնայ եւ ոչ թէ եւայ եւ այլի: Յաշտին ձախկողմն կայ երկաթի բուրբակ եւ յղկեալ Չ օղակ մը՝ ի՞նչ ծակերով, ինչպէս Պատկ. 19 նն ներկայացուցած միջկտորին կ'երեւայ: Այս օղակին ծակերն կոնածե կ'ըլլան ներսի կողմը:



Պատ. 18.

լայն զբարիք ննջ, եւ առնն մէկ ծակը մեծագոյն տրամագիծ կ'ունենայ, որպէս զի այլեւայլ հաստութեամբ պատրոյզներ եւ գայարամներ կարելի ըլլայ մէջէն անցընել, եւ առնն մէկ ծակին վրայ 1, 2, եւ այլն թիւ դրուած կ'ըլլայ՝ աստիճանաբար: Թիւ թիւը ջուրընելու համար:




Պատ. 19.

Արդ, գործուրն պատրոյդն Ա սին դլանին վրայ ուղածին շարժ պատաստէն ետեւ՝ կ'առնու մէկ ծայրն մտի մէջ կը թաթիէն 12 — 14 սմ. երկայնութեամբ, եւ ձեւօրը պատրուգին ծայրն արեւով կ'անցընէ Ա ձանկէն եւ կը բերէ երկաթի Ջ օղակին յարմար մէկ ծակէն կ'անցընէ եւ Բ սին դլանին վրայ կը բերէ կը կոցնէ: Այնուհետեւ կը սկսի այս Բ սին դլանն մեխելն դարձնել, բայց հանդարտ՝ որպէս զի պատրուգի վրայի մամբ ստուերլու ժամանակ ունենայ, եւ միտ կը գնէ որ տաշտին մէջի մամբ շարժարկի եւ մէջանկի ձանկը մամբն դուրս շէլէ: Այսպէս ամբողջ պատրոյդն Բ դլանին վրայ անցընելէն ետեւ՝ կը հանէ երկաթի Ն բոլորակն եւ տաշտին արձակողը կ'անցընէ միտ գնելով որ ձաղարամեւ ծակերուն լայն կողմն տաշտին մէջ դառնայ: Կ'առնու պատրուգին ծայրն Բ սին դլանին վրայէն, եւ տաշտին մէջի ձանկէն անցընելով՝ կ'անցընէ Ջ բոլորակին թիւ 2 ծակէն եւ զարձեւալ Ա սին դլանին վրայ կոցնելով կը սկսի ստիկայ զարձարնել, որով պատրոյդն ստտիման մ'ալ կը հաստնայ, եւ այսպէս կ'երթնայ յաւալ սրջակ կ'ուզէ:

Այսպէս կը շինուին գալարամամբն քնշ տեսակ մամե ալ ըլլան: Այս կերպի թէեւ հին է, բայց ցարցոր ի գործածութեան է:

Կայ նոր մեքենայ մը, զոր 1868ին Պաւիերացի Ռիս Ելջարը գտան: Պատմ. 20ը սոյն մեքենային միջակտուրն է: Ինչպէս պատկերին մէջ կ'երեւայ,



պատրոյդը կը խողովակէ մը կ'անցնի եւ Բ կոնսաձեւ բերնէն դուրս կ'ելլէ: Աի տեղը կայ մտիկ տաշտ մը՝ որուն մէջի կէտ սաւառծ մամբ մտցող մը կը քնշուի եւ պատրուգին անցած խողովակին մէջ կը մուծուի, ուր պատրուգին կցելով Բ բերնէն դուրս կ'ելլէ, եւ դլանի մը վրայէն սահելով ցուրտ լոյս մէջ կ'իյնայ կը սուսի: Այս բերանը գալարամամբն արուելէ հաստութեան համեմատ փորուած կ'ըլլայ եւ պատաստիով մեքենայի վրայ կը հաստատուի: Իսկ Գի մէջ շարժի կը մուծուի Բ խողովակի միջնորդութեամբ, որպէս զի կը խողովակին աւ բերանն պէտք եղած թրմութիւնը միշտ պահէն, եւ աւելորդ շարժի Են դուրս կ'ելլէ:

Այս մեքենայով շատ ժամանակ կը վատտուի, եւ մէկ անգամէն գալարամամբն ուղած հաստութիւնը կ'ընդունի:


Գալարամամբն այս կերպով պատրաստելէն ետեւ եւտանկին, հարկի սակե կամ բարրակ կիկիներ կը շինուին՝ 1/2, 1/3, 1/10 քիլոյր. ծանրութեամբ եւ վաճառքը կը հանուին:

Իսկ եղի կանթեղի պատրոյդն կը շինուի հետեւեալ կերպով: Կանեփի երեք մնջուր քերական պատրոյդ կը շինուի եւ անհամարուր մամ կ'առնուի, եւ գալարամամ շինելու առաջին եղանակաւ՝ երկաթի բոլորակին Թիւ 1 առ առաւելն նաեւ Թիւ 2 ծակէն անցընելով կը շինուի: Աերջէն 1 սմ. երկայնութեամբ կը կտրուի եւ յառաջընէ մեքենայով պատրաստեալ փքորիկ կոնսակաձեւ բոլորակներու մէջ կը խօթուի:

Վ Լ Ի Ի Թ Թ.

Մ'ունէ արագներն զարդարն ու գոնևադարն նա կ'անուորի հաճել:

Մ'ունէ ճարտներն եթէ հանդիսական վանձաններու պիտի գործածուին եկեղեցեաց մէջ, ուխտատեղիներն եւ այլն, սովորաբար այլեւայլ քանազակներ, գունուտը զարդերն եւ պատկերներն վրան կը շինուին: Այս քանդակներն մեծաւ մասամբ արուեստագործին ձեռաց ճարտարութենէն կ'սխառած են, եւ աւելի տեսնելով ու վարձելով կը սարկուի: Հոս մենք միայն կը ներկայացընենք այն գործիքն՝ որուն մէջ մամե ճրագը կը պնդուի եւ վրան քանազակներ կը շինուին:



Պատ. 21.

Պատմ. 21ը կը ներկայացընէ Ս Ս, մն տանտակ մը՝ որուն վրայ գ գ եւ հ հ կանոններն հաստատուած են ը փայտէ շարժական պտուտակներով՝ որոնց մեծցումը կը ցուցնէ Ազ: Մեծ կանոնին դ կողմն իւր ը պտուտակին վրայ կրնայ ա ը զառնայ: Արդ, 0 միջոցին մէջ մամե ճրագը կը պնդուի եւ Պատմ. 22ի մէջ տեսնուած Ս եւ Ք եւ ուրիշ գործիքն Պատմ. 22. ներսով այլեւայլ փորուածքներ ու զարդեր կը շինուին:

Իսկ զարդերն ստիգծծելու կամ գործատան ստիգծծ կ'ընէն եւ այլն գորշուելու համար պէտք է նախ ճրագին այն մասին վրայ՝ ուր ոսկի գորշու պիտի գայ, հարակի երկաթ մը բռնել առանց մոմին դպլէլու, որպէս զի կանգունայ, այնուհետեւ սակայ շեռտ մը վրան կը դրուի, կիկըր կը գորշուի եւ աւելորդ ոսկին անդին վրձնիմով մեկտի կ'առնուի:

Գունաւորեալ մոմին քործածելու մէջ մեծ զգուշութիւն պէտք է, վասն զի սովորաբար այնպիսի նիւթերով կը գունաւորեն՝ որոնք վառելու ժամանակ թունաւոր կայրը յառաջ կու գան եւ օդը կ'պակսանեն: Գլխաւորաբար երեք զոյն կը

գործածուի մասի, այսինքն՝ կարմիր, դեղին եւ կա-
նաչ։ Կարմիր գոյնի յառաջ բերելու համար գործ-
ածուած քիմիական նիւթերն զգեթէ ամէնն թու-
նաւոր են, միայն ալմանա՛յն արմատէն (radix alca-
nae verae) շինուածն, որ շոգիկատաս են. եղիկատու
յառաջ կա զայն եւ այսոր ժողովրդի ըլլալով
գտնել, նոյն անուամբ կը ծախուի Գաղղիան, Սպա-
նիա եւ Յունաստան բունոց օտար պ. քանիւնն, (An-
chusa tinctoria) որ նոյնպէս փաստակար եւ իսկ վե-
շադարմա՛ն (sang de dragon) բուսածն առողջութեան
փաստակար չէ։ Գեղի՛ն գունոց գործածուած ամէն
նիւթերն թունաւոր են եւ առողջութեան փաստ-
ակար, բայց ի դրո՛սն։ Կանաչ գործածուածն մի-
այն Շվեյցարիան կանաչն եւ Էլեկա՛ն կամ շվե-
տախին մետաղական կանաչն ստատիկ թունաւոր են։

Մոռե՛ ծրարներն վերայիշեալ կերպով պատ-
րաստելէն ետեւ, սովորաբար կեն եւ կամ աւելի
քիտրոնով կապոցներ կը շինուին։ Բայց նախ պէտք
է կշռել եւ աւելորդ մասեր կորել կամ պակաս
աւելցնել, եւ գործածուած լարթով մը որքել, որպէս
զի թէ՛ շարնայ եւ թէ՛ յղիւնի։ Կապոցներ սովո-
րաբար և մեծ կ'ըլլան եւ կապոցայ թղթի շերտով մը
չորոն իջարու կը միացուին երկու կողմնէ եւ վրան
դերմանով կապելով. կապոցայ թունալին մասին սպի-
տալու թիւնն աւելի դուրս կը հանէ, իսկ շերտով
էւ դերմանով կապելով՝ մտերմ անդափոխելու ժա-
մանակ իրարու շին քստիր։ Ամէնէն ետքն այս կա-
պոցները ստննեալ հաստ թղթէրու մէջ կը փակ-
թուին. թունալին ստննեալ ըլլաւու է, ապա թէ՛
ու՛ մազմազակներն մտի վրայ կ'ըլլեն եւ մտի վա-
ռելու ժամանակ եղբերքն կը վազէ։

Փայտամուկն գէտ կալողը եղած ժամանակ
այլեւայլ ձևերով կը փակթուին, իւրաքանչիւր
կերիին այլեւայլ ծանրութեան։ Թէ՛ ձեւն ու թէ՛
ծանրութիւնն այնպէս ըլլալու է՝ որ մարգ կարենայ
զիրու գործածել։ Եթէ՛ սոյնպէս կարելու ժամա-
նակ կարներ աւելնան, կրնան փոքրիկ ծրարներ
շինուիլ անոնցմէ եւ վաճառուիլ։

Իսկ եղի կանթեղի պատրուներն սովորաբար
100 հատ փոքրիկ տուփի մը մէջ կը դրուի, մէջը
մէկ կամ երկու սնիկ յեղաբուն կը դրուի, եղի
վրայ լողալու համար, եւ կը վաճառուի։

ԹԵՐԱԾՔՄԵՆ

ԽԱՅ ՈՒ ԾԵՓՈՂ

ՎԵՐՆԻ ԺՐՄՈՆՈՍՆԵՐԷՆ ԴԷՐ ՄԸ

(Շարժանախոթնալ)

8. Ֆրանսիստներնու ժողովարանը։

Վրահերցեցին զեմ նիւթուած դաւածանու-
թեան լուրը քիտրոյի քնակիչ քը խռոված էր։ Իսկ
գաւածանութեանն ի մերձուստ մասնակցոց քանի
մը հոգի՛ տունն մը ժողովուած էին։

Կարճ եւ նեղ փողոցի մը պատերուն մէջ
պղտիկ դռնակ մը կար, որ ամբողջ օրը փակուած կը
մնար. միայն իրիկուան զեմ՝ քանի մը հոգի կը

մտնէին կ'ելէին։ Այս դրան մտադիր ըլլալու առիթ
հանդիպած ըլլալուն՝ ոչ ոք միտ կը դնէր. միայն
ամեն մարգ դուրէր որ այս դրան ետեւը՝ երկու
կողմը թփերով պատած խնամալ շաւիղ մը կար,
որ ընդարձակ պարտեզ մը կը հաներ։ Պարտեզին
մէջտեղն՝ ամեն կողմէն աղաւստուն մը կը գտնու-
էր։ Բոլոր այս սեղը խմբակի մըն էր։

Քանի որ տարի յառաջ ոտտիկանութիւնն
նոյն խմբակին վրայ սկսած էր մտադրութիւնն ընել։
Այս սունն այնպէս կարուած էր ամէն հաղորդա-
կցութենէ, որ միայն վերջիլիւալ գունակէ կարելի
էր մտնել, որուն վրայ ամենեկին մտադրութիւնն
շարժելու բան չէր երեւար. ուստի կրնար կատա-
ծուիլ թէ ծածուկ խորհուրդներ եւ յատուկագիծ-
ներ կը պատրաստուին այն սան մէջ. մասնաւոր
որ այս երկիրը՝ քաղաքական պատերազմներ ու
սպատամբութիւններ անպակաս էին։ Ոտտիկանու-
թիւնն առանց գծուարութեան իր մարդիկներու
քանի մը հոգի խաւարած էր ներս. որոնք ամէն ալ
միտքերան մը վրայիին, թէ ներսը գեղեցիկ պար-
տեզ մը, եւ կարճ մեծածուր արահներ եւ ճաշարան-
ներ կան, եւ թէ կերակուրներու ու բովայններն շատ
աղիւն են, միանգամայն թէ հոն ժողովուողներուն
մէջ ամէն տեսակ քաղաքական կողմնակիցներ կը
գտնուին։ Ասոնց մէջ նոյն իսկ զորանոցի պաշ-
տօնակալներ կային, որոնց առ իսկ հերցեց ունեցած
մտերմութեան վրայ ոչ ոք կրնար տարակուսիլ։
Այս տեղեկութիւններով զո՛հ չեղաւ ոտտիկանու-
թիւնն. մերթ ընդ մերթ դարձեալ փորձեր կը
կրկնէր, բայց ամէն անգամ՝ նոյն սեղեկութիւնն
առնելով, մերձապէս լսածներուն վրայ կասկածե-
լէն զարգեցաւ։

Բայց բան մը կար, զոր գաղտնի ոտտիկանու-
թեան սուր օւղչն անգամ չէր կրցած տեսնել։
Դուռը զանգակ մ'ունէր, որուն մետաղեայ կոճակը
տանիկ ձեւով էր. օտար մարդ ներս մտած ըլլալն
ու չըլլալը՝ կոճակին ձեւէն կ'իմացուէր. եթէ ներսն
օտար մարդ գտնուէր, կոճակին կլոր կողմը դեպ ի
դուրս դարձած կ'ըլլար, եթէ նոյնպիսի մարդ
չգտնուէր՝ արածայր կողմն։ Ասոյպէս ամէն ներս
մտնող անգամն այս կոճակը տեսնելով՝ անմիջապէս
ներսն անհանց ինչպիսի ըլլալը կ'իմանար։ Եթէ է կո-
ճակին արածայր կողմը դեպ ի դուրս դարձած ըլլար,
ներսը բարեկամաբար խօսող ժողովականներ կը
գտնէր. իսկ եթէ կլոր կողմը՝ բողոքողն ուրիշ տե-
ակ ընկերութեանն մը կը հանդիպէր. այս ինքն՝
արդի վարչութեանն եւ մասնաւոր կառավարու-
թեան հոգւոյն անհայտ թշնամիներ։

Ճաշի սրահին ետեւէ կողմն երկու փեղկ կար,
որոնք բացուելով՝ մէջտեղն ընդարձակ սրահ մը
կ'ելէր զոր օտար այցելուաց չէին ցուցնելու։ Երբ
սասիճան վար իջնալով մեծ ժողովարանը կը հաս-
նուէր։ Մէջտեղը սոկեզօ՛ սաքերով երեքանկիւն
սեղան մը կար, որուն վրայ աւետարան մը, գանկ
մը, երկրագունդ մը եւ երեքսայրի պակնիակուն հո-
շմն մը դրուած էր։ Սեղանին ետեւ՝ անկհոգի-
նայ մը ներքեւ՝ փորագրութիւններով եւ շքեղ
սոկեզօտուած աթոռ մը կար՝ որ Մեծին համար էր.
այս աթոռին երկու կողմը՝ ժողովարանին պատե-
ւարներուն համար մը քիչ մ'աւելի պարզ աթոռ։